

3978

33

281.6
U - 66

1899

(92)

Հաւան 1674

1626 ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՐՑ

ԴԱԿԱՆԱԹԻՒԽԵԼ

Ա. Պ. Ջ. Ջ. Ջ.

معارف نظارت جليله سنك في ٢٠ شباط سنه
٢١٤ تاریخلو و ٧٩٧ نومروی رخصته طبع او لغشدر

Հ 200

Ա. Պ. Օ. Ի. Խ.
Տպագրութեան և Ա. Պ. Պէրսէբան

1899.

281.6
Մ-66

281-6 my.
U-66 UTR UNKRF ZURS

14696

2012

ԴԱԻԱՆՈՒԹԻՒՆԸ

2124

U. S. U. *[Signature]*

معارف نظارات جليله سنك في ٢٠٢ شباط سنة ٣١٤
تاریخلو رخصتیله طبع اولنمشدر



1899

2010

25855-Գ.Հ.

ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՐՅ



ԴԱԻԱՆՈՒԹԻՒՆԸ

Պոլսոյ Ազգային լրադիրները յետին յուզման
մէջ են :

Ուսմամբ և գիտութեամբ հոչակեալ, կրօնա-
կան և բարոյական դիրքով ընդհանուր քաղա-
քակիրթ ազգաց առջեւ երեւելի հանդիսացող Կա-
թողիկեայ Հայ կղերին դէմ կը մաքառին ։
Ինչո՞ւ :

Ազգիս կրօնական եւ ուսումնական շահերուն
վրայ հակող, եւ քաղաքակրթեալ ազգաց հա-
մակրութիւնը վայելող կաթողիկեայ Հայ կաթո-
ղիկոսի Տանն Կիլիկիոյ Հայրապետական իշխա-
նութեանը ներքեւ հանդարտ, իրազաղ, և եր-
ջանիկ գոյութիւն ունենալու փափաքով՝ Վանայ
ժողովուրդը Հռոմէական Եկեղեցւոյ դիրկը վե-
րադարձեր է : Ազգային այս ընդհանուր դարձը
լատինականութեանն հոստնքի ծաւալում մը ստեղ-
ծեր է Վանայ դաւանին մէջ :

Ահա Հայ ողջափառ կցերին յանցանքը :
Ինչ ցաւ, ինչ հոգւոց կորուստ, ինչ մատ-
նութիւն ի կողմանէ բարեայից և միսիօնարաց,
ինչ գայթակղութիւն ի կողմանէ Վանոյ նորա-

5365-56



դարձ Վարդապետաց և Քահանայից, ի՞նչ ազգութաց համարձակութիւն ի դիմաց ժողովը բան : Ահա Պօլսոյ ազդային լրագիրներուն լեզուն եւ գրիչը :

Վան քաղաքը ալ կործանեցաւ, Հայ հասարակութիւնը օտարացաւ, Հայրենաւանդ եկեղեցականն ծէսը խանգարեցաւ, եկեղեցեաց մէջ Հայ լեզուն ալ լսեց, նախնի սրբազան կրօնը մարեցաւ: Աւազ՝ պազգիս : Հայ անհատները լատինածէս, լատինադասաւան եղան, լանք, ողբանք, հեծկլտանք, վաղենք, երթանք եափսկոպոսնեալ պահանջեաց, բահանջնեալ ...:

ԱՌԵՐ պիտի երթաք, լրագիւրք: Յալելու էք,
վաղելու էք, ողբալու էք, բայց զո՞վ:

ՄԵՆՔ ալ կզգանք ուր ձեր մէջը ցաւալի և տր-
տասուելի բան մը կոյ։ բայց չէինք սպառէր որ
վանայ ժողովրդեան կաթողիկեայ եկեղեցւոյն
հետ միանալը՝ տառը պատճառ եղած ըլլայ։

Բայց մի՛ շուտրիք, ժողվեցէք ձեր քահանայ-
քը, ձեր որդիքը, ձեր մանկածիքը, և ձեր տու-
նը՝ տանիքներուն ներքեւ, տարբին շիմացունելով,
թող տուէք որ գաղանի հսկին ամենայն առա-
տութեամբ ձեր արցունքը Ազգ. Վարչութեանը
վրայ, զոր դուք լրագիրներ հոս ձեր յօդուածնե-
րով, և ձեր ընկերները և աղջայինները հոն
եւրոպիոյ մէջ իրեւե հակազգային, և անտանելի
նկարագրուեցիք.

Մեզմէ գանգատելու իրաւունք չունիք, մենք
ձեզի հետ սիրով ապրիլ կ'ուզենք, զձեզ կը յար-
գենք իրրեւ անգամք աղջին. և ձեր վշտերուն

մէջ, ինչպէս որ ականատես վկայ եղաք, եւ ո-
մանք ձեզմէ անձամբ խակ փորձեցին, զձեղ խը-
նամելը եւ մխիթարելը մեր սրբազն պարագն է:

Ահա պատճառը, և մէկհատիկ պատճառը, որ
մինչեւ հիմայ մեզի դէմ հրատարակուած յօդուած-
ներուն վրայ գթոյ աչօք նայեցանք եւ զանոնք
կարդացինք, վեհ լրութիւն մը պահելու զմեզ
ստիպելով:

Եթէ այս անդամ վանայ ժողովրդեան կողմանէ եղած կրօնափոխութիւնը պատճառ կ'ըլլայ, որ վայրկեան մը մեր ձայնը բարձրացունենք չէ՛թէ հակասակութեան հոգիէ մը շարժեալ ենք, այլ շատ կը սիրենք եւ կը յարգենք այն ժողովուրդը, որոյ երակներուն մէջ կ'եռայ արիւն մը, որ կուսաւորչեայ ձմարիս եւ հարազատ որդւոց սրտերը կը բարախեցնէ:

Բայց դուք, լրագիրք, մեզի դէմ դրեցիք և կը
գրէք: Հոգ չէ՛: Մեր պարտքը զձեղ լուսաւորել
է: Եթէ կլերական կոչմամբ եկեղեցական ուս-
մունքներուն առենին պարապած ըլլայիք, եւ
Հայկազուն Ս. Հարց լատինալաւան ըստած վար-
դապետութիւններուն դուք ալ հմտա ըլլայիք,
այն առեն ցաւ կզգայինք ձեր վրայ որ պառզ
չէք քաղաք: Բայց մենք հիմայ կը խօնաբինք,
ձեզի վարդապետ ըլլալու պատիւը մեզի շտա-
յարգելի է: Միմիայն այն թէութեամբ որ մեզմէ
ճշմարտութիւնը սորվելէն յետոյ, կը պարտաւո-
րիք յանուն անկողմնակալ արգարութեան, ձեր
գաղափարը փոխել, և ըստ այս վարուիլ ազ-
գային հնաւանդ կրօնից ճշգրիտ աւանդապահը

եղող կաթողիկեայ Հայ հասարակութեանը հետ,
Եթէ զմեզ ճշմարտախօս գտնէք :

Սկսինք ուրեմն ազգիս Սուրբ Հայրապետունե-
րուն լատինածէս և լատինադաւան ըսուած դա-
դափարները, և գործերը շարելու :

Վանայ նորադարձ ժողովրդեան պէս լատի-
նադաւան էր մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայ-
րըն ալ, որ եղեւ հիմնադիր Հայաստանեաց եկե-
ղեցւոյ :

Նա Հռովմայ Քահանայապետին, Սուրբ Սեղ-
բեստրոս Հայրապետին դիմեց ի Հռովմ՝ և զինքը
պատուեց (¹): Այս եղած է մեր բոլոր նախնի
Հայրապետաց և պատմագրաց համոզումը :

Գրիգոր Տղայ կաթողիկոսը նոյն ճամբարդու-
թեան վրայ այսպէս կը գրէ :

Մեր Լուսաւորիչը, « Խոնարհ սրտիւ եւ ա-
ռ ներկբայ մտօք էառ յանձն գնալ ի Հռովմ, և
առնուլ ձեռնադրութիւն (կաթողիկոսութեան)
« ի Յըրոյն Սեղբեստրոսէ » :

Հայոց Սրբազան Լուսաւորիչը ի դարձին իւր
ճամբարդութենէն, Վաղարշապատու աթոռա-
նիստ եկեղեցւոյն մէջ սա հետեւեալ լատինադա-
ւան խօսքերը ժողովրդեան ուղղեց, Հռովմայ Քա-
հանայապետին ընդհանուր Քրիստոնեայ եկեղե-
ցիներուն վրայ ունեցած Սուաքելական գերազանց
և վերին իշխանութիւնը քարոզեց, և այսպիսի
դաւանանքի մը վրայ հիմնեց այն Սուրբ Աթոռը,
զորնոր իւր աշակերաները, յաջորդք Նորին

[1] Ագոթանդ . . . Եղիշէ : Սալո. Խորեն. Պատմ. Հայ.
Գիլք. Բ. Գլ. 2:

Սրբազան Հօրն, պահեցին, պահպանեցին, նա՛
մանաւանդ ուսմամբ և գիտութեամբ առաւել եւս
պայծառացուցին թարգմանչաց իմաստութեամբը :

Լսենք տեսնենք, մեր Լուսաւորիչ Սրբազան
Հայրը :

« Տէրն և Փրկիչն և բարերար և Որդի Աստու-
« ծոյ և օծեալ, հարցանէր թէ զո՞ ուստեք ա-
« սեն մարդիկն զորդւոյ մարդոյ թէ իցէ : Որոց
« (աշակերտաց), տուեալ պատասխանի : Դուք զո՞
« ուստեք ասէք թէ իցեմ : Որոց առաջինն Պետ-
« րոս ասէ, թէ դու ես Որդի Աստուծոյ կենդան-
« ւոյ, Վասն որոյ և զերանութիւնն ընկալաւն, ա-
« սէ, երանի է քեզ Պետրոս որդի Յովնանու,
« զի ո՞չ յերկը տոհմակցաց քոց, ի մնարմնոյ և
« յարինէ ազգի քո ի մարդկանէ առեր դու զայդ
« գիտութիւն, այլ Հայր ի յերկնից ետ ի սիրտ
« քո և յայտնեաց քեզ : Եւ արար զնա վեմ հաս-
« տառւեան ամենայն Եկեղեցեաց (¹) : »

Սուրբ Գրիգորին արտասանած այդ ամենայն
Եկեղեցեաց բառերուն ներքեւ արդեօք իր Վա-
ղարշապատին մէջ կանգնած ազգային Եկեղեցին
ալ կը գտնուեի : Այդ Եկեղեցեաց ըսուած գոյակա-
կանին քով՝ ամենայն բառով ածական մը կը տես-
նենք որուն իմաստը Հայոց Եկեղեցին ալ կը պա-
րունակէ իր մէջը : Քերականութիւնը մեզի այս-
պէս կը հրամայէ, և կարգիլէ որ մեղմենք և չա-
փաւորենք անոր զօրութիւնը : Եւ եթէ մէկը յան-
դըգնի զայն մեղմելու, հայկազեան լեզուն

[1] Ագաթ. էջ 339-340:

զայնպիսին կ'աքսորէ և կը ճամբէ որ երթայ իրմէ հետու ճամարտուակէ յիմարներուն, և պինդ ու յամառ մնայ իր չար կտմաց պաշտպանութեանը մէջ :

Սա լատինադաւան Սրբազնն Հօր, Լուսաւորչեայ ձայնը մէյ մ'ալ լսենք, որ Պետրոսի Աթոռոյն լատինական մեծութիւնը եւ իշխանութիւնը ընդունելու գմեզ կը հրապուրէ, և որուն, իր Վանայ նորադարձ որդիքը, ազգուրաց տըգիտութեան մը ականջ կը կախեն, նոյն Պետրոսի Յաջորդաց Աթոռին դիմելով և հնազանդեռով :

Ահա իւր վարդապետութիւնը որ իջմիածնայ աթոռը, և Խումիսաբուի Պատրիարքութիւնը խորին և տիսուր մոռածմունքներու մէջ ընկղմելու չնորհարեր պատճառ կրնայ ըլլալ, եթէ ուզուի :

Կըսէ Լուսաւորիչ Հայրը :

« Տէրն յԱւետարանի առ Պետրոս ասաց : « Դու ես վեմ և ի վերայ այդք զիմի շինեցից « զեկեղեցի իմ : Այսինքն « զիաւատացեալ ծողու « վուրդն Աստուծոյ », և դրանք գժոխոց զնոսա « մի յաղթահարեսցեն, զարձակեալան յերկրէ, « սուրբն և արդարս ճշմարիտ հաւատով յերկինա, « և զոր կապեսցես յերկրի զանսուրբս և զանի « բաւս, եղիցին կապեալ յերկինա ի պատիժս « սպառնալեաց » (1) :

Լուսաւորիչ այս քարոզութեամբը կեփայեան վիմին վրայ շինեալ եկեղեցւոյն մէջ գանուող

[1] Յանակ, էջ 163 :

հաւատացեալները միմիայն Սստուծոյ ժողովուրդը ըլլալու իրաւունք ունին կը քարոզէ :

Այս Լուսաւորչեայ հրատարակած հաւատացելոց ցուցակին մէջ Բողոքական կամ իջմիածնական ազգայինք կը գտնուի՞ն արդեօք :

Ազգային լրագիրները մեզի այս մասին մէջ ժխտական սպատասխան տալու չեն յանդգնիր, որովհետեւ ժխտական պատասխանի մը հետեւանքը շատ սոսկալի, շատ աղետալի է հոգւոց յափուենական փրկութեան տեսակէտով : Դրական պատասխան մը տալ, ուրիշ բան ըսել չէ եթէ ոչ խստառվանիլ նոյն ցուցակին մէջ գտնըւելու փրկաւէտ պատիւը ունենալ, բայց ընդունելով այն էական թէութիւնը թէ, հաւատացեալ ժողովուրդ Աստուծոյ ըլլալու համար պէտք է անհրաժեշտ գանուիլ այն եկեղեցւոյն մէջ, որ է շինեալ ի վերայ վիմին Պետրոսի : Այսինքն Վանայ ժողովրդեան պէս՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին այս լատինադաւան ըստուծ վարդապետութիւնը ի գործ դնելու է, չէ նէ չի պարձենալու է թէ Լուսաւորչեայ որդիք եմք, ինչպէս հրեայք Աբրահամայ որդիք ըլլալնուն վըրայ կը պարձենային, բայց նոյն ընդ նոյն այս մասին մէջ Քրիստոնէ կ'արհամարուէին :

Վասն որոյ Վանայ նորագարձ ժողովուրդը չի պիտի հարատակի ուրիշ հաւատաքի մը, եթէ ոչ Պետրոսին վրայ հիմնեալ եկեղեցւոյն վարդապետութեանը :

Գրիգոր լատինասէր Լուսաւորիչը այսպէս իրեն հրամայած է, ինչպէս որ վերը տեսանք, և ինչ-

պէս որ դարձեալ յարատեւելով զիրենք կ'զգու-
շացնէ չ'անսալ ամենայն հողմոց վարդապետու-
թեան սա հետեւեալ սքանչելի խօսքերով :

« Ուղիղ Միաբանուրիւն հաւատոյ (ունենալ),
« զի նովաւ հաստատին (հաւատացեալք) ի մի
կամ Քրիստոսի, եւ ի մի հաւատո՞ւ» :

Այսպէս Հայաստանեաց առաջին հովիւը Հը-
ռովմայ Եկեղեցւոյ Գլխոյն հետ հաւատոյ եւ հա-
ղորդակցութեան միութեան կապերով անխղելի
եւս կապուեցաւ, եւ ինչպէս որ առոր ձայնին
հետեւելով մեր նախնիքը օտար գաւթէն Քրիս-
տոսի ոչխարաց գաւիթը մտան, «ընդ դուռն ոչ-
խարաց,» եւ յանձն լուսաւորեալ Հովուին դըս-
նապանին, Պետրոսի յաջորդին ձայնը լսեցին և
ճանչցան, այսպէս ալ Վանայ ժողովութէը Խոր
Վիրապի կրօնական երկպառակութենէ, որ Պարս-
կաց քաղաքական տեսութեամբ տեղի ունեցած
էր՝ իբրեւ օտար գաւթէն բաժնուելով, նոյն
լուսաւորչեայ Հօրը ձայնը լսեց եւ ճանչցաւ Պետ-
րոսին Աթոռը, եւ դիմեց, վագեց, անոր փարախը
մտաւ, որուն միմիայն շնորհուած է ի Քրիստոսէ
«Մի հօտ եւ մի հովիւ» կազմելու երկնային առա-
ւելութիւնը :

Մեծն Ներսէս Հայրապետն ալ լատինադաւան
էր: Զորբորդ դարուն մէջ Արիոսեան հերետի-
կոսութիւնը ընդհանուր արեւելքի մէջ սողոս-
կելու եւ իր մահաբեր թոյնը թափելու ժամա-
նակ, Սուրբ Բարսեղ Հայրապետին նախագահու-

[1] Յանակ, էջ 113:

թեամբը արեւելեան Եպիսկոպոսներէ Կեսարիա
գումարուած ժողովին մէջ ան ալ խորհրդակից ե-
ղաւ, եւ ստորագրեց սիւնհոդոսական աղերսա-
գիր մը, որ Ս. Դամասոսի, Հռովմէական օտար
Եկեղեցւոյ Քահանայապետին եւ արեւմտեան լա-
տին Եպիսկոպոսաց Խրկուեցաւ՝ արեւելեան կամ
արխոսական վկչերը իր իշխանութեամբը դադրե-
ցընելու համար :

Այս թղթոյն մէջ հետեւեալ հատուածով լա-
տինասէր Նէրսէսին գաղափարները կը յիշատա-
կենք :

« Վասն այնորիկ եւ առաւել եւս կարօտ եմք
« ձերոյ օգականութեան, որպէս զի որք յառա-
« քելական հաւատս խոստովանիցեն, լուծցեն
« զհելածուածսն, զոր նիւթեցին, եւ նուանեցին
« ընդ իշխանութեամբ Եկեղեցւոյ, զի կատարեալ
« լինիցի մարմին Քրիստոսի, յամենայն անդամն
« ողջ ամբողջ պատշաճեալ, եւ ոչ միայն երա-
« նեսցուք զօտարս վասն առ նոսա բարեացն,
« որպէս այժմս առնեմք, այլ զմեր Եկեղեցիս
« յառաջին պայծառութեան անդր ուղղութեան
« հաւատոյ յարդարեալս տեսանիցեմք: Քանզի
« բարձրագոյն իսկ երանութեան արժանի այն է,
« զի չնորհեալ է ի Տեառնէ Զերոյ աստուածպաշ-
« տութեանդ ի լաւացն եւ ի սրբոց զապական-
« եալսն զատեալ ի բաց ընկենուլ, եւ զՀարցն
« հաւատս աներկմիտ եւ աներկիւղ քարողել,
« զոր եւ մեք իսկ ծանեաք և ընթերցաք զնշա-
« նակեալսն առաքելական գրով, որում որպէս
« եւ այլոց ամենեցուն կանոնիւք, եւ օրինօք

« վարդապետելոցն հաճեալ հաւանիմք(1)» :

Եթէ Հռովմայ Քահանայապետները ձանչնալ իբրեւ եկեղեցւոյ գլուխու , եւ հաւատոյ վերաբերեալ իսնդիբներուն մէջ իրենց հնադանդիլը լատինականութիւն է , Քրիստոսի եկեղեցին եւ անոր հաստատած հաւատոքը մի ըլլալու չեն , ինչպէս որ Աստուած հրամայած է , եւ իր Ասաքեալը Պօղոս կը քարոզէ . «Մի է Տէր , մի հաւատք , մի մկրտութիւն» : Որչափ անկախ եկեղեցի , այնչափ անկախ գլուխներ ունենալ , որչափ եկեղեցի՝ այնչափ այլակերպ եւ մէկմէկու հակասուիան հաւատքներ քարոզել՝ ինչպէս որ այժմ դժբաղդաբար կը տեսնենք , Աստուծոյ գործը չի կրնար ըլլալ , այլ օրինաւոր առաքելական եւ ուղղափառ եկեղեցւոյ իշխանութեանը գէմ ապատամբութիւն ընողներուն շինած աղանդներն են , որ սոսկում պատճառած են , բարոյական , կրօնական եւ գիտնական աւեսակէտներով , նա՛ մանաւանդ մեր ազգին մէջ , որուն պատմութիւնը չենք կը բնար կարդալ՝ առանց արտասուը թափելու :

Սոյն եւ նման պատմութիւն մը ունինք իսորացէրացոց պատմութեանը հետ , որոնք Աստուծոյ մօտ եւ ճշմարիս կրօնադաւան եղած ատեննին բարեաց կ'արժանանային : Աստուծմէ հետո կռապաշտութեան մեղաց մէջ իյնալու ատեն՝ առմենայն չարեաց ենթակայ էին : Գրիգոր լուսաւորիչէն ետքը սա վերոյիշեալ ողջամիտ վարդապետութեան երկրորդ պաշտպան հանդիսացողը

[1] Սուրբ Բարեկալ , Թուղթ Ղբէ :

մեր լատինագաւան Սուրբ Սահակ Հայրապետն է , որուն խօսքերը հոս կը յիշենք ի մխիթարութիւն վանայ նորագուրծ ժողովրդեան :

«Մի է Տէր , մի հաւատք , մի մկրտութիւն , ո գի որ այլ եւ այլ կամի ասել , յայտնապէս եւ ո դհաւատոյն կամի ասել բաժանումն : Քանզի եւ ո կեղեցի մեզ ո՛չ ցուցանէ պատուիրան Աստուծոյ , որ ի քարանց եւ ի փայտից է շինեալ , ո այլ զիաւատով շինեալ զազդ մարդկան ի վերայ ո վիմին հաստատութեան : Ապա ուրեմն ճշմարիտ ո հաւատն է եկեղեցի , որ գումարէ եւ շինէ ըզդ ո մեզ ի միաբանութիւն գիտութեան Որդւոյն ո Աստուծոյ , քանզի նոյն ինքն կենարաբն ուսուցանէ ասելով ցՊետրոս . Դու ես վեմ եւ ի վերայ այդք վիմի շինեցից զեկեղեցի իմ , եւ գըր ո բունք գժուխոց զՔեզ մի յաղթահարեսցեն :

«Արդ զի՞նչ իմանայցեն զասելն ցՊետրոս՝ վէմ , ո միթէ որպէս զմի ոք ի քարա՞նց , քաւ լիցի , ո այլ մարդ բանաւոր , Դուխ Առաքելական դասուն , և զի անդրդուելի հուատովք խոստուացանեաց զԲրիտոս , Որդի Աստուծոյ , երանութիւն ընկալաւ , եւ վէմ անուանեցաւ : Ապա ուրեմն շինեալքն ի վերայ նորա չեն քարինք , ո այլ մարդկի նորին հաւատոյ հաղորդակից (1)» :

Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ Հայրապետները մեր ազգին փառքն են , չէ թէ միայն իրենց ողջամիտ վարդապետութեամբը , այլ աղ-

[1] Կանոնոգ . Ճեռագ . Մատենագար . Միհթ . Վիէն . Թիւ 41 :

գայլին ոսկեղէն դարուն հիմնադիրները ըլլալով, իրենց աշակերտացը, այսինքն՝ երեւելի թարգմանչացը հետ, ազգը լուսաւորեցին, եւ եկեղեցական գիրքերը շարադրելով՝ շնորհեցին ազգային արարողութեան եւ ծխախն այն կենդանութիւնը, յորմէ զուրկ էր ազգը մինչեւ այն ատեն, հարկադրուելով գործածել եկեղեցական պաշտամանց մէջ Յունաց եւ Ասորւոց լեզուները եւ ծէսերը, զորս ժողովուրդը չէր կընար հասկնալ: Ազգային լեզուին եւ գիտութեանց հայրերը եղող մեր թարգմանիչները ամենքն ի միասին դըրիգոր լուսաւորչի, Մեծին Ներսէսի եւ Սըրբոց Սահակայ եւ Մեսրոպայ ալ և լատինադաւան էին, եթէ կ'ըսենք Հռովմայ եկեղեցին ընդհանուր գլուխ ճանչնալը լատինադաւանութիւն է:

Ահա Եղնիկ Կողբացին, որ Պօղոս Առաքեալին բերնովը կը խօսի:

« Ոչ զի ես միայն արժանի եղէ խորհրդոյն, որ տրուպս եմ Առաքելոց, այլ թէ եւ Պետրոս, « որ Գլուխն է Առաքելոց, տեսանիցէ չկարէ ճառել »⁽¹⁾:

Ուրիշ մեծանուն հայր մը՝ Խորենացի, Մուրք Պետրոսի կողմանէ կը խօսի հետեւեալ կերպով:

« Քանզի ահա նկար օրինակ մեծ բարոյն անսխալ հաւատոյն եւ յառաջացեալս ի Տեառնէ վէմ... »⁽²⁾

[1] Եղնիկ. եղծ. աղանդ, էջ. 263:

[2] Մովլ. խօս. Գիր. Պիտոյ. Բառարան, ի Պետր. Առաքեալ, Վենետ. 1865 էջ. 522:

Նա աւելի առաջ երթալով, Քրիստոսի Եկեղեցւոյն մէջ Հռովմայ Սթոռին ունեցած ընդհանուր իրաւասութիւնը՝ նոյն իսկ Պետրոսին բերնովը քարոզելով՝ Հայոց մէջ արդէն Լատինականութենէ (ուղղափառութենէ) կանդնուած դրօշակին նոր պայծառութիւն մ'ալ կ'աւելցնէ:

« Յորմէ (ի Քրիստոսէ) և պատուեցայ այնուահետեւ առաջնոյն առաջազդոյն զոյ գաներեցութեան մը: . . . Հասից յառաջին ծայր կատարելութեան և եղեց փակակալ արհայութեան, իիմն և Եկեղեցւոյ »⁽¹⁾:

Այս պատճառաւ է որ լատինադաւան (ուղղափառ) Առքենացին իր Հայոց Պատմութեանը մէջ Նիկոյ, Կ. Պօլսոյ և Եփեսոսի ընդհանուր ժողովքները՝ յիշատակած ատեն, միշտ կամ Հռովմայ Քահանայապետաց անունը, և կամ անոր անուամբըն եկող նուիրակին անունը, ամէն Եպիսկոպոսներէ և Պատրիարքներէ յառաջ, իբրեւ նոյն ժողովներուն մէջ գահերէցներու անունը կը յիշէ⁽²⁾:

Բայց ասոնք ամէնն ալ պահ մը մէկդի թողունք: Քանի մը օր յառաջ Վարդանանց Մարտիրոսաց Տօնախմբութեան մեծաշուք հանդէսը կատարեցինք Ազգային եկեղեցիներուն մէջ: Այս դիւցազներուն մահուան, որոնց յիշատակը երգերով կ'օրհնենք, հաւատոյ պաշտպանութիւնը պատճառ եղաւ:

Ի՞նչ էր ասոնց հաւատքը, ուսկի՞ց եկաւ, ուսկի՞ց առին:

[1] Անդ. էջ. 522 եւ 523:

[2] Մովլ. խօսեն. Պատ. Հայ, էջ, 356, 446, 522:

Սուրբ Եղիշէ Ամատոննեաց անուանի Եպիսկոպոսը, որ Վարդանանց պատերազմին պատմութիւնը ընտիր ոճով դրեց, մեղի այսպէս կ'աւանդէ :

Սուրբ Յովսէփի կաթողիկոսը՝ Աւարայրի դաշտերուն մէջ կանգնուած վրաններուն տակ՝ Ազգային մեծամեծներէ, Եպիսկոպոսներէ, կղերական գասերէ բազկացեալ Ազգային ժողովք մը կը դումարէ պատերազմէն յառաջ, և կ. Պօլսոյ ինքնակալին Թէոփոս կայսեր Սիւնհողոսական նամակ մը կ'ուղիէ յանուն ընդհանուր ազդին, որուն հետեւեալ հատուածը կը յիշեմք հոս :

« Յովսէփի Եպիսկոպոս բազում Եպիկոպոսակեցօք իմովք . . . հանդերձ սպարապետաւս եւ ամենայն մեծամեծ նախարարօքս առ մեծանունդ Թէոփոս կայսր բազմացի ողջոյն մեր առ քեզ եւլն .

« Սոյնակէս և զիաւատսն որ ի Քրիստոս, ընկալեալ ի սուրբ Եպիսկոպոսապետէն Հռովմայ, լուսաւորեաց զիաւարային կողմանս հիւսիսոյ, զոր և այժմ կամին ի մէնջ կրոգել հանել խաւարա « սէր որդիին արեւելից » ⁽¹⁾ :

Ի՞նչ . . . ուրեմն.

Վարդանանց խումբը Հռովմէական կրօնք ունէին. Լուսաւորչական Եկեղեցիներուն մէջ Հռովմէակաւան Վարդանանց պատկերները Աստուծոյ սեղաններուն զարդարանք պիտի ըլլային. Անոնց անունը անմահ յիշատակի օրէնութիւններով ազ-

[1] Եղիշէ, Պատուարդ. Վարդ. Վենետ. 1864 էջ 122-123.

գը պիտի տօնախմբէ՞ր ուրեմն որ Հռովմէակաւանութեան մէջ ապրեցան, և մեռան պատերազմի դաշտին վրայ ի պաշտպանութիւն նոյն դաւանութեան :

Կ'ազմէմք կամ տրամաբանութեան կանոնները և անոնց ուսմունքը ու դործադրութիւնը ազգէն բոլորովովին կորպեցէք, հանեցէք, եւ կամ Վանայ ժողովրդեան խելացի եւ ազգասէր ընթացքին դէմ մի բողոքէք: Ընդէմ ճշմարտութեան՝ մոլեսանդները իրենց կամացը հետեւելու ազատ են, Աստուած ալ ճշմարտութեան դէմ յամառութեամբ մաքառողին համար ապագային մէջ ընելիքին վրայ ազատ է: Մարդկային եւ Աստուածային այս երկու ազատութիւններուն ո՞րը պիտի յաղթանակէ: Երանի՛ հիմակուընէ մակարերող և ըստ այնմ շարժող ազգին:

Բայց սիրելի լրազիրներ, մինչեւ հիմա յիշատակուած անուններուն եւ վարդապետութիւններուն մէջ մեղի այնչափ հիւսում պատճառող չեղաւ, որչափ մեր Ժամադիրքներուն մէջ յիշատակեալ և անոր հեղինակներուն մէկը եղող Յովհաննու Մանդակունոյ անունը և վարդապետութիւնը, որ ազգին հին եւ հմտու Կաթողիկոսներէն մէկն է:

Հալածանաց տաեն, որ հինդերորդ դարուն մէջ սոսկալի հետեւանքներ ունեցաւ ի Հայո, Քըրիստոսը ուրացող ազգայիններուն հրամայեց որ ի Հռովմէ երթալով Պետրոսէն, որ ան տաեն Սուրբ Եւուն մէծ Քահանայապետն էր, իրենց արձակումը ընդունին: Զէինք այս ապագային այդչափ



առ Սուրբ Գահն ունեցած յարման եթէ Նազար
Փալպեցին մեզի զայն յիշատակած չըլլար:

Այդքանի ուրեմն, անխցիկ կապերով կապ-
ուած էին մեր Ս. Հարք Հոռովմայ Գահին և անոր
դաւանանքին: « Զուլացզոս ածէք, առ արյայու-
րեան դռնապաններ, եւ փակակալի Պետրոս » (1):

ի՞նչ կըսէք, ազգայինք, այս հայատիպ լատի-
նադաւան վարդապետութեան՝ որ կը բղինէ
պաշտօնական աղբիւրէ մը, այսինքն Լուսաւոր-
չեայ Ս. Աթոռէն որուն վրայ նստած էր Ման-
դակունին, և կը քարոզուէր յատեան ժողովրդեան
Եկեղեցական վերին իշխանութեան լրութեամբը:

Ուրեմն էջմիածնական ազգայնոց ստացած
կրօնական անկախութիւնը, որը կը քարողեն ո-
մանք, երկաթեայ դարի մը ծնունդ է, կամ թէ
ի Քրիստոսէ քարողեալ նոր կրօնք մը, որ դար-
ձեալ աշխարհ դալով եւ իր նախնի Եկեղեցոյն
հանդամանքները խանգարելով՝ յէջմիածին, ի
Սիս, յՍղթամար, յԵրուսաղէմ և ի Խումբաբու-
նոր անկախ Եկեղեցիներ հաստատեց, որոց յիշա-
տակութիւնը արձանադրադ աւետարանիչները
և սուրբ Հարքը դեռ ծնած չեն:

Ա սուբր Հարթը կտա մեր եկեղեցական
Ս. Սահակայ ժամանակը մեր եկեղեցական
գիրքը զրուեցան, ինչպէս որ վերը նշանակե-
ցինք: Այս Հայրապետը, Պոր ամենքնիս ալ
իրեւ Հայր կը պատուենք և կը մեծարենք, ին-
չո՞ւ զմեդ լոտինականութեան գոռը նետեց, և
հրապարակաւ երգել կուտայ մեզի մինչեւ ցայսօր

այն գեղեցիկ շարականը, զոր կամ ինքը շինեց, ինչպէս հաւանական է, եւ կամ իրեն աշակերտները, եւ զոր մենք իրբեւ հայրենադաւան շարական երգելու պարտաւոր եղած եմք՝ երկրորդ կիւրակէ զինի Պէնտէկոստէի, ի տօնի Եկեղեցւոյ:

« Կեցո՛ զորդի ծառայի քո, զոր ի Հռովմայ և գահիցն վերապատուեցեր, ուր Եղին զիկեմն հաւա « տոյ հիման Ս. Եկեղեցւոյ » :

Այս մեր Ս. Հարք ինչո՞ւ նոյն շարականներուն մէջ լատինականութեան վերաբերեալ շատ մը գովեստներ հիւսեցին : Ինչո՞ւ Հռովմայ Աթոռին վրայ սքանչելի երգեր չինեցին : Ինչո՞ւ անոր գլխաւորութեանը վրայ հրապարակական խոսափանութիւններ ըրին : Ինչո՞ւ վերջապէս անոր գերազոյն իրաւասովթեանը վրայ կրօնական դաւանութիւններ տուին , և մեզի ալ տանդեցին որ նոյնը ընենք

Զյիշեցի՞ն երբէք, որ ազգին մէկ մասը՝ եւ
դժբաղդաբար մեծագոյնը՝ օր մը առանց գիտնա-
լու՝ պիտի իյնար այնպիսիներուն ձեռքը՝ որ պի-
տի երգել ասյին եկեղեցիներուն մէջ նոյն շարա-
կանները, առանց պատուելու անոնց մէջ փայլող
ողջամիա վարդապետութեան ողին, յորմէ ըղինեալ
են այն Սատուածային երգերը Զյիշեցի՞ն թէ ասոնք
պիտի յանդգնէին լատինալաւան անուամբ ամ-
բասաւաննել օր մը հասարակաց կարծեաց առջև այն
հարազատ որդիքը, որ Հառովմայ Աթոռին նկատ-
մամբ իրենց աւանդուած վարդապետութիւնը և
շարականները պաշտպանելու մասին ախոյեան
պիտի հանդիտանացին լնուդէմ այն ատկերախտնե-

[1] Τ. Τ. Φ. Π. Θανάσ. 42 216:

ըուն, որ նո՞ն Սստուածային վարդապետութիւնը
պիտի ջանային որ բառելուն նիւթական հընչ-
ման կորստեանը հետ մարին եւ ջնջին :

Դնենք հոս շարականներուն քանի մը հատ-
ուածները, որոնք մեր գրած ճշմարտութեանը կը
վերաբերին, եւ են շարագրեալ հինգերորդ դա-
րէն սկսեալ՝ մինչեւ երկոտասաններորդ դարը՝ ազ-
գը լուսաւորող երեւելի հմուտ եւ սուրբ Կաթո-
ղիկոս, Պատրիարք, Եպիսկոպոս եւ վարդապետ-
ներէ :

« Որ զերազոյն ընտելոց առաքելոցն դասուց
« անուանեցեր լինել զերանելին զՊետրոս, զլուխ
« Սուրբ հաւատոյ, հիմն Եկեղեցւոյ : » (1)

Դարձեալ

« Որ գալստեամբ քո վերածեցեր զմեզ յաշ-
« խարհական մեղաց ծովէս, տպաւորեալ լրմամբ
« ոռոկանի վիմին հաւատոյ : » (2)

Դարձեալ

« Գլխոյն ընտեալ Հօսին փոքու՝ ստատէր ըզ-
« խորհուրդն ոչ գիտելոյ, որով դառնայր և հնա-
« դանդէր : » (3)

Դարձեալ

« Փակողն արքայուրեան երկինք, սուրբ Առա-
« քեան Պետրոս արութեամբ ժուժկալեալ քեզ
« խաչակցեցաւ : » (4)

[1] Կարգ. Հասար. Աղօթ. Հայ. Ակեղեցւոյ. էջ 888:
Տպադր. Վ. Ենեսեկի. 1898:

[2] Անդ երես 207:

[3] Անդ երես 164:

[4] Անդ երես 89:

« Որ զէութիւն անձառելոյ Միածնին յայտնու-
« թեամբ Հօր ի վերուստ դաւանեալ, եւ երանա-
« կան արժանացեալ ւեորդի վկմ անվանելի դրանց
« դժոխոց : » (1) :

Դարձեալ

« Որ զանձառելի խորհուրդ Ս. Երրորդու-
« թեանդ Սիմոնի վիմի ծանուցեր : » (2)

Ազգային Սուրբ Հարց կողմանէ հաստատուն
փաստելով ապացուցեալ այս ճշմարտութեան գէմ
կ'ելլեն ոմանք, եւ կը յանդգնին ճայն աղաղակի
բարձրացնելի ի մէջ ժողովրդեան ըսելով թէ՛ ի
Գահ սրբոյն Պետրոսի նստող Քահանայապետները
նախնի Քահանայապետից չեն նմանիր : Մեծ է ,
կը պնդեն, ասոնց եւ անոնց մէջ եղած տարբե-
րութիւնը :

Այս ալ միութեան կեդրոնէն բարեսիրտ ան-
ձինքը հեռացնելու համար հնարուած զրպարտու-
թիւն մըն է :

Զէ՛, երկնաւոր Հիմնադրին Աստուածային խօս-
տմունքը չի պիտի փանայ : Կեփայեան վիմին
վրայ շինուած Եկեղեցւոյն իշխանութիւնը պիտի
տեւէ մինչեւ ի կատարած աշխարհի : Զիկայ աշ-
խարհիս վրայ Եկեղեցի մը՝ որ անոր պէս իր ա-
պագային վրայ վստահ եւ աներկիւղ ըլլայ : Ա-
նոր յանձնուած յաւիտենականութեան բանալիքը
չիկայ զօրութիւն մը որ ձեռքէն կարենայ յա-
փըշտակել :

[1] Անդ երես 887:

[2] Մեկն. Վարդապահի Ա. օր :

« Սիմո'ն, Սիմո'ն, ահա սատանայ խնդրեաց
« զձեղ (զԱռաքեալս) խարբալել իրեւ զցոր-
« եան, ալլ ես աղաչեցի վասն քո, զի մի՛ պա-
« կասեցին հաւատք քո, եւ զու երբեմն դարձցիս
« եւ հաստաեցես զելբարս քո (զԱռաքեալս): »
Դուկ. ԻԲ. 31—32:

Սատանան պիտի խարբալէ Կաթողիկոսներ,
Պատրիարքներ, Եպիսկոպոսներ, Հովիւներ, Վար-
դապետներ և ազգեր: Մի միայն Պետրոս և ա-
նոր յաջորդները ի հաւատս հաստատուն պիտի
մնան միշտ Աստուծոյ առանձնաշնորհութեամբը:
Միայն անոնք ուղիղ ճամրու պիտի բերեն ճշ-
մարտութենէ հեռացեալ հովիւները եւ ժողովուր-
դը, իրենց անսխալ վարդապետութեամբը: Աւե-
տարանական ճշմարտութիւնը և ընդհանուր նախ-
անի Ս. Հարց դաւանանքը ասոնք են, և ասոնք
պիտի ըլլան նաեւ այն անձանց կրօնական համո-
զումը, զորս հաւատացեալ կ'անուանէ Սուրբ
Գրիգոր Լուսաւորիչը, ինչպէս որ յառաջադոյն
յիշատակեցինք նոյն Սրբոյ Զօրն խօսքերն ի մէջ
բերելով:

Սնոր համար Հռովմայ Քահանայալետից վը-
րայ եղող վերոյիշեալ զրաբարտութիւնը տրամա-
բանական կշռութեամբ կ'ստուգուի հովուական-
աթուներուն վրայ նստող մի միայն ոյն Կաթո-
ղիկոսներուն, Պատրիարքներուն եւ Եպիսկոպոս-
ներուն նկատմամբ, որոնք նախնեաց վարդապե-
տութեան հակառակ՝ Քրիստոսի ոչխարները ա-
րածելու կը յանդգնին:

Դառնալով մեր խօսքին՝ թողունք տասներորդ

դարու մեր մեծն Խոսրով Անձեւացեաց Եպիսկո-
պոսը, որ իր գրուածոց մէջ նոյն լատինադաւան
վարդապետութիւնը կը քարոզէ, որոյ գրուած-
ներէն միայն հետեւեալը կ'առնումք:

« Ո՞րպիսի ոք էր և գլուխ Առամելոցն Պետրոս
« փակողն երկնից արքայութեան. որ ոչ ի մարդ-
« կանէ, ի հրեշտակաց առնոյր զաեղեկութիւն
« Որդոյ, այլ ի Հօրէն լուսոյ, և փոխարէն զրա-
« տողական արոն ընդուներ, որ եւ վեմ անուանե-
« ցաւ ի Տեառնե եւ հիմն Եկեղեցւոյ եղաւ: ⁽¹⁾

Թողունք նմանապէս սետասաներորդ գարուն
մէջ ասլրող հռչակաւոր Գրիգոր Մագիստրոսը,
որ ըստ և Խաչի գլխիլայր Սուրբն Պետրոս, եւ
« համրուրէ զիսաչն եւ ի նմին խաչին զնոյն քա-
« րոզէ, այն՝ որ վիմն եր հաւատոյ հիման առամե-
« լոց եւ մարգարեից: »⁽²⁾

Թողունք վերջապէս մեր Հրեշտակն ի մարմնի
սուրբ Գրիգոր Նարեկացին, որոյ վկայութիւնը
չենք յուսար որ անընդունելի ըլլայ մեր սիրելի
ըրպագրաց, մինչդեռ ընդհանուր ազգը նոյն Սըր-
բոյն գեղեցիկ գրուածներուն մէջ կը նկատէ և կը
յարգէ անոր խօսքերը իբրեւ Աստուածային պատ-
գամներ իշեալ ի յերկնից:

« Լծակից կցորդակից (Պաւղոսի), առաջին,
« սկզբնարիւն, եւ նախամեծարն, վիմն հաստա-
« տեալ, եւ արձանն հիմնացեալ, հարն անուանի եօր-

[1] Խոսր. Մեծ. Անձեւան. Եպիսկ. Մեկն. Ժամ. էջ 45, 204, 340, 362.

[2] Թողունք առ Աբրահամ Ամիրայ վասն հաւատոյ Գրի-
գորի Վասակայ. Միթթ. Վիհնա, ձեւ. թիւ 279 Բ.

« նաթիւ դաւանուրեամբ, հարմարագրեցեալ ըստ
« չափոյ խորհրդեան ամանակի սկսման եւ լրման,
« ընտեալն եւ փառազարդեալն Կեփաս : » (1)

Դարձեալ

« Քանզի Տէրն զայս եղ հիմն Եկեղեցւոյ իւրոյ
« ասելով առ նախմի դաւանազն Պետրոս, քէ դու
« քո խոստվանուրեամբն ես իբրեւ զվեմ հաստա-
« տուն եւ անշարժ, եւ ի վերայ այդր վիմի շի-
« նեցից զեկերեցի իմ, այսինքն զամենայն հաւա-
« տացեալս եւ նևմարիս խոստվանողա համագոյ եւ
« անզուզական Երրորդութեան : » (2)

Մեր ազգային լրագիւրներուն կ'ազաշեմք որ
քիչ մը հստ կանգ առնուն, ուր որ Սուրբ եւ
մեծանուն Հայրապետներու բազմութիւն մը առ-
ջեւնիս պիտի ելլէ, որոնց երկուոքին միայն ա-
նունները պիտի յիշենք, եւ հիմակու հիմայ մեր
պատասխանը ասկից առաջ չը պիտի մղենք, և
եթէ հարկը պահանջէ՝ զայն յարատեւելու զմեզ
պատրաստ կ'ընճայենք :

Ահա ձեզի Ներսէս Շնորհալին կը ներկայա-
ցնենք, հոգւով և սրտիւ լցեալ շնորհօք, հայր
և յանձնանձիչ ազգին: Այնչափ սիրեց լատինա-
կանութիւնը, այսինքն Հոռվայ Քահանայապե-
տաց գլխաւորութիւնը և նոյն աթոռոյն դաւա-
նութիւնը որ ուրախութենէն Մանուէլ կայսեր
գրեց ըսելով.

[1] Ս. Գր. Նարեկ. Ներ. Առաք. համեմ էջ 343, 357-
Տպ. Վենետ. 1827.

[2] Բան իրատու վասն ուղիղ հաւատայ, ի ինդրոյ Վար-
դանայ դիւանադպրի, Մատենադ. Վիեննա. թիւ 52.

« Նա զի և լուաք թէ սուրբ եւ առաջին ա-
« մենայն Եպիսկոպոսաց Հայրապետն Հոռվայ եւ
« փոխանորդն Պետրոսի առաքելոյ, յիւրոց անտի
« իմաստնոց առաքեաց խօսել առաջի սուրբ թա-
« գաւորութեանդ ձերոյ, վասն միութեան հա-
« ւատոյ : » (1)

Խօսքեր, որ Ներսէսեան հայ սրտին փափուկ
զգացմանց, իր ձշմարտասէր հոգւոյն և մտաց ող-
ջամիտ համոզման թարգմանները են:

Ի՞նչ յանցանք ունին ուրեմն Վանայ Հայք՝ երբ
ազդին ամենէն երկելի և Ս. Հարցը ձայնը կը լսեն
և անոնց կը հետեւին, թողլով իրենց ետեր յա-
ւիտենական մոռացութեան մէջ զանոնք, որ Հայ
Եկեղեցւոյ ուղղափառ սուրբ Հարց առջև և ոչ
խակ ձայներնին հանելու կարող են, և եթէ հա-
նելու յանդգնին, ողջամիտ զատումը մեզ կ'ստի-
պէ չի լսելու: Բայց դժբաղդաբար դեռ այնպի-
սիները կը լսուին, և պիտի լսուին աղդային մար-
մոյն անդամոցը վերջնական անջատման և քայ-
քայմոն սպառնալեօք:

Այս սուրբ Հայրապետը իւր դաւանութիւնը
Ս. Պետրոսի և իր յաջորդներուն գլխաւորու-
թեանը վրայ, ի լուր Հայ Եկեղեցւոյ և ազդին, կը
քարոզէ թէ՛ իր այնչափ գրուածոց մէջ, և թէ՛ իր
Եղեսիոյ ողբերուն մէջ:

« Եւ դու Հոռվմ մայր քաղաքաց
« Գերապայծառ եւ պատուելի
« Մեծին Աթոռդ Պետրոսի

[1] Ս. Ներսէս Շնոր. Թուղթ առ Մանուէլ Կայսր:

« Առաքելոց դվմաւորի ,
 « Եկեղեցի անշարժելի ,
 « Ի Կեփայան շինեալ զիմի ,
 « Ի դրանց դժոխոց անյաղթելի ,
 « Եւ կնիք երկնիցն բացողի :

Սուրբ Ներսէս երբոր իր գեղեցիկ ողբերգութեանց վերջը համնելով՝ իր յիշատակը կը գրէ , իր ազգը ապահովցնելու համար հաւատով վառուած սրտին եռանդը ու շարժումը ալ չկրնար զսպել , եւ լեցուն բերնով զմեզ կը հանդարտեցնէ գրուածներուն ուղղութեանը վրայ , իբր թէ՝ իր աստուածաբանական թէ՛ ըսածը ու դրածը չէ թէ նորաձեւ եւ աննշան էին , այլ Պետրոսի հիման , Պետրոսի անշարժական հաւատքի վրայ շինուած :

Ահա իր խօսքերը :

« Ի գրել բանիւ աստուածական
 « Ոտիւք չափել ներտողական
 « Վասն էութեան անհասական
 « Ի բանին Հօր մարդեղութեան
 « Ոչ նորաձեւ և աննըշան
 « Յինէն շինուած առանց հիման
 « Այլ ի վերայ անշարժական
 « Վիմին եղեալ սա Կեփասեան : » (¹)

[¹] Ներս. Շնորհալի Բան Հաւատ. Ցեղատ. Երգ. էջ 222.

Անցնինք Ս. Ներսէս Լամբրոնացիին : Պատմութիւնը և իր մատենագրութիւնները յայտնապէս կը քարոզեն լատինականութեան հետ այսինքն՝ Հռովմայ Եկեղեցւոյն հետ միութիւնը և համաձայնութիւնը պահելու՝ նամանաւանդ յառաջացնելու համար ըրած ճիգը Հռոմելայի ազգային մեծ ժողովոյն մէջ խօսած իր սքանչելի ատենարանութիւնը ո՞ր Հայ ընթերցողին սիրտը չի յափշտակէլ :

Այս առաքելաշնորհ Ս. Հայրապետը ի՞նչ ուրախութեամբ կը նկարագրէ ժողովականաց առջենախնի Հայ Եկեղեցւոյն երջանկութիւնը՝ զոր Ներսէս յԱշտարակաց վարձկան Կաթողիկոսը Պարսից թելադրութեամբը ի սուդ դարձուց , բաժնելով առաջին անգամ իւր հօտը ի միութենէ և ի հաղորդակցութենէ Կաթողիկեայ Եկեղեցւոյ , եւ Հռովմէական Աթոռոյ :

Այն երջանիկ ժամանակները , կ'ըսէ մեզի Լամբրոնացին , Սատուծոյ սեղանները երինից աստղներուն պէս բազմացած էին , և արթուն հովիւք կը հսկէին և Քրիստոսի հօտը եւ մեր սիրուն ազգը ի լոյս պայծառութեան կ'արածէին :

Բայց այս ամենայն բարիքը Ե՞րբ կը պատահէր , գիտէ՞ք , ո՞ ազգային լրագիրք :

Երբոր մեր Եկեղեցին « Դեռ ի միութեան Ե- « կեղեցւոյ վեմն պնդեալ իր » կ'ըսէ նոյն Հայրապետը : (¹)

[¹] Ներսէս Լամբ. Ատենաք. Տպ. Վ. Ենետ. էջ 120.

Բայց դարձնէ մէյ մը իր աչքը Հայոց Եկեղեցւոյն արդի վիճակին վրայ, լինչպէս որ երկրին իր ատենուան թշուառութեան վրայ դարձուց եւ ողբաց.

« Այս է՞ր, վասն... զի բակտեցով զմի մարմին « Քրիստով ի բազում մարմինս, զի բաժանեցաք « զմի Եկեղեցի նորա ի բազում մասունս : »

Այս ողբոց հառաջանքը հնչեցնելէն ետքը Ս. Ներսէս ձայնը կը բարձրացընէ, եւ ժողովքը զեկեղեցին շինելու յորդորելու ատեն, կարծես թէ մարգրէական հոգւով Կիլիկիա ուղղափառ Հռովմէական ապագայ Կաթողիկոսութեան կը դառնայ՝ և անոր կը յանձնէ Ազգին հայրենաւանդ Եկեղեցին շինելու պարտքն ու պարծանքը : Գիտէ՞ք որպահսի հիման վրայ :

Լսեցէ՞ք Լամբրոնացին .

« Լուարուք եւ զուք նահապեաք ազգաց մեն « բոց ի ծագաց երկրէ, որ հասէք ընդ նմա ի Սիւ « ոն, քաղաք փրկութեան մերոյ : Ահա հասեալ են « ոտք մեր առ զրունս երկնաւորն Երուսաղէմի, « եւ հանդերձեալ եմք շինել զիմանալի տաճարն « Աստուծոյ, որ իմբնեցաւ ի վերայ Պետրոսի : »

Ալ վերջ տանք, սիրելի լրագիրք : Մեր գրիչը քիչ մ'ալ ապագային պահենք, եթէ հարկ ըլլայ : Մեր բարեկամական հրաժեշտի ողջոյնն ձեզ տալէ յառաջ, շատ կ'աղաւնմք եւ կը պաղատիմք, յանուն ազգային ապագայ կրօնական և ուսումնական երջանկութեան, զմեզ մի՛ ստիպէք մեզի դէմ ուղեալ ձեր յօդուածներով ձայնելնիս դարձեալ ձեզի լսել տալ :

« Քննեցէք զղիբոս, զի գուք համարիք նոքօք ունել զկանս յաւիտենականս : Կ'ըսէր Կինարար մեր Փրկիչը իր ատենուան Հրէաներուն, որոնք զրոց ճշմարիտ խմասալ հասկնալ չ'ուղելնուն համար Քրիստոսապան եղան :

Հիմայ՝ ալ չենք յուսար որ ձեր աղղասէր զգացումները թող տան ձեզի, որ ալ զործածուին ազգին մէջ, բարերա եւ միսիօնարի պէս հինաւուրց բթացեալ նախատական բառեր մեզի գէմ, իբրեւ թէ՛ մենք Վանայ նորազարձ ժողովուրզը լատինացուցած ըլլանք : Զէ՛, Ս.զգին պարծանքը, Տէրութեան հաւատարիմը, օտարաց հոչակեալ Արևելագէտը եղող Ասաքելաշնորհ Եկեղեցական Անձի մը, Լուսաւորչեայ Աթոռին վրայ նստող օրինաւոր Կաթողիկոսի մը բարձր տեսչութեանը տակ է այն ժողովուրդն, մի՛ վախնաք, Ռողղափառ, Հայ եւ հայասէր, զիառուն, սուրբ, եռանդոս Քահանայից ձեռացը յանձնուած է նա՛, որ Հայածէս արարողութեամբ իր կրօնական պաշտօնը կը կատարէ Եկեղեցեաց մէջ, ինչպէս որ մեզի եւ ձեզի տւանդած են մեր Սուրբ Հայրերը,

Այս քահանաներն են որ զանի կը կառավարեն, չէ թէ լատինները, ապահով եղէք :

Անոնք են որ անոր կրօնական եւ ուսումնական կրթութիւն կուտան : Անոնք են որ անոր որպիքը ազգին լիզուագէտ անդամներ, Օսմանեան կառավարութեան հնազանդ եւ օդտակար հպատակներ պատրաստելու կ'աշխատին :

Ի վերայ այսր ամենայնի՛ մենք չենք կեղծեր մեր միտքը, ընդհանուր ազգը իր նախնի կրօնա-

կան, բարոյական եւ ուսումնական երջանիկ վիճակին վերադնել է մեր գաղափարը ու փափաքը. որոյ յոյս ունինք հասնելու, ինչու որ Աստուծոյ սեղաններուն առջեւ Քահանայութեան բարձր աստիճանը ընդունելու ատեն՝ երդում ըրինք Աղգին ծառայել ի փառա Աստուծոյ :

Եւ արդարեւ ի՞նչպէս չբաղձալ այս Միութեան : Ո՞չ ապաքին Հայ Եկեղեցւոյ ամէնէն պանծալի անձնաւորութիւնքն զնոյն խորհած եւ զնոյն ջանադիր եղած են ի զործ զնել հանապաղ, Այս միութեան մէջ ա՛յնքան բարոյական զօրութիւն կայ, ա՛յնքան միսիթարութիւն աստուած ասէր հոգւոց, ա՛յնքան պայծառութիւն քրիստոնական հաւատոյ :

Իցի՞ւ ամէն ազնուասէր Հայեր որք իրապէս կը ցանկան ժողովրդեան եւ կղերին բարձրացման ու վերակենդանութեան, ժողովէի՞ն ի մի ամէն բարի կամքերու ոյթերն, եւ անկեղծ համոզմամբ, արիաշունչ վեհանձնութեամբ հոչակէին Հայութեան թէ՝ հասած է ալ ժամն թօթափելու հակակաթուղիկէ նախապաշարումներն եւ զիմելու համակրօն համամիրա ի միութիւն մեր որբազան Հարց եւ վարդապետաց :



200 Մֆ

3978

ՀՀ Ազգային գրադարան



NL0030840

3855